



ՆԱՍԻ Մ. ԲԷՊԱՊՃԵԱՆԻ

# Ջ Ո Ւ Խ Տ Ա Կ Ձ Ի Ա Ի Ո Ր <sup>(1)</sup>

( Պ Ա Տ Մ Ո Ւ Ա Ծ Ք )

ՀԱՅԿԱԶՆ ՎԱՐԳԱՆՆԵԱՆԻՆ

Մեր գիւղին դարունը մեղեդի մըն է քնքուշ, անուշաբոյր, որ կը բխի պուրակներուն խորունկէն, աղբիւրներու անհամար աղբիւրէն ու ծորակներէն՝ անվերջ, օրեր, ամիսներ շարունակ, մինչեւ որ հանգերը ծածկուին կանաչութիւններով ու միայն լեռներուն գորշ կարկառները մնան անփոփոխ:

Շատ կանուխէն կը սկսի կեանքը եգիւներուն մէջ: Ամէն կողմէ բաշի ու բրիչի ձայներ կը լսուին, խառնուած սիրերգներու, արշալոյսին չափ քաղցր ու փափուկ: Հաճոյքով կը գառին հարուստն ու աղքատը, ծերն ու պատանին: Մեծ ու պոփոկ, ամէն ոք ժիր մշակն է իր հողերուն:

## Բ.

Գարնան այդ օրերէն առտու մըն է որ պիտի ծագի: Մարդ մարդասանք չ'երեւար դեռ դուրսը: Յաճուկ պատուհաններու ետին, տեղ տեղ լոյսեր կը սլալան: Այդպէս տաններու աշխատանքին համար պատրաս-

տութիւններն են որ կը տեսնուին: Պէտք է ծրարել, մէկտեղ տանիլ օրուան պաշարը, համով ուտելիքներ, ըմպելիքներ քաղցրահամ ու չոր պտուղներ:

Այդ միջոցին սակայն ո՛վ է ան որ գետեղբը կը թափառի շուարուն, ինչպէս ուղեկորոյս ճամբորդ մը: Ե՛րբ, ուրկէ՞ եկած է եւ ի՞նչ համարձակութեամբ: Մարդ չի հաւատար իր աչքերուն, նոյն խակ չի կրնար գուշակել որ ան Շուշանիկն է, գեղին ամենէն չուս եւ ազուր հարսերէն մէկը: Երեսունը անցած է, բայց իր թարմութիւնն ու գեղեցկութիւնը մնացած են անաղարտ, ինչպէս նոր բացուած վարդ մը: Խորշակ մը խեր՝ զինքը նետեր է աւազուախ վրայ: Իր դէմքը կը կրէ թախիծ մը, հաղիւ նըշմարելի կիսամութին:

Շուշանիկ կ'ունկնդրէ մերթ շուրտուն, կարծես չափելու, համեմատելու իր հողիին խոովքը կոհակներու թաւալուն մոռունչին հետ: Անոր ստքերուն առջեւ նետուած են ցանուցիք գետնախի կտորներ: Կը վերցնէ քանի մը հատ անոնցմէ ու սահանքին մէջ կը նետէ: Յետոյ իր նայուածքը կը սեւեռէ գիւնացը, գետին անդիլի եզերքէն պարսպաման բարձրացող Անկիւնի քարին, ուրկէ տարիներ առաջ գետամոյն եղած է Կառ Մանան: Ու կը վեր յիշէ մանրամասնութիւններ անոր անձնագրհու-

(1) Այս պատմուածքը մին է Ակնայ աւանդութիւնները, բարքերը, յիշատակները ոգոյ սիրուն էջերու հաւաքածուի մը զոր Թորոս Ազատեան ի լոյս կ'ընծայէ թիչ օրէն՝ Մելքոն Քէլպապեանի խորհրդանշական նկարներով զարդարուած գեղատիպ հատորով մը:

Թեան սրտառուչ դրուագէն զոր սլառմամբ են իր մեծունաքը: Ու ջուրերու յատակէն սարսուռ մը կուգայ ցնցել իր հոգին: Իրեն աշնպէս կը թուի թէ կը նուագի հետոգհետ վարդագոյն գուլը իր աշտերուն:

Անհատնում հարցումներ, շփոթ, անկապ խորհրդածութիւններ կը խուժեն իր մտքին մէջ: Յանկարծ կը ցրուին անոնք իր սիրականին պայծառ տեսիլքին առջեւ, որ հիմայ, ամէն ատենէ աւելի ուժգին կը լուսաւորէ իր հոգին: Ինչո՞ւ եկած է այդտեղ, ամայի ափը եփրատի: Արթնցա՞ւ արդեօք իր կեսուրը, այդ անսիրտ ջատուկը որուն երեսը անգամ մըն ալ չտեսնելու որոշումը կրցած էր տալ վերջապէս: Խպտե խոց եղած էր դուռ դրացիի առջեւ: Ամէնուն քամահարմը մը, բամբասանք մը բրած էր ան իրեն հանդէպ: Շատեր իր վայրտուած էին: Այդ բոլորին պիտի հանդուրժէր, եթէ գիտնար որ շուտով պիտի վերադառնայ իր գլխաւորը: Ամէն ինչ պիտի պատմէր անոր, առանց քաշուելու: Վերջապէս ի՞նչ բրած էր: Տակաւին տղամարդու երես չէր նայած շիփ շիտակ. զոյգ մը խօսք չէր փոխանակած անձանօթի մը հետ: Տաօր տարի անխօս մնացած էր: Սակայն երբեք գնահատուած չէր իր հարմութիւնը: Միակ միխթարութիւնը այն եղած էր որ սրտակից մը ունեցած էր, Փուբուլը, իր դասընկերուհին որմէ անբաժան եղած էր մանկութեան օրերէն ի վեր: Անոր այցելութիւնը կ'ընդունէր յաճախ: Կը պատահէր որ Փուբուլ արտօնութիւն առած ըլլար իր քով մնալու, երբեմն գիշեր ատեն: Ան ալ խաբիպի տէր էր: Միեւնոյն կարօտը ունէին երկուքն ալ: Կը խօսէին իրենց սպասումի դառնութիւններէն, իրենց սրտատհատորներուն հետ փոխանակած գրութիւններու մասին, անտուններու հոգեպարար աշխարհէն: Մեկինքը եւ Ալակեօղլունքը կը յօրինէին միատեղ:

Բայց Փուբուլ շատ աւելի բախտաւոր եղած էր իրմէ: Իր կեսուրը անհանգիստ չէր ընել զինքը եւ ո եւ է կասկած չէր սրտուցաներ իրեն նկատմամբ: Շուշանիկի՞նք:

Անտանելի դարձած էր ա՛լ: Քանի մը օր առաջ տակաւին, երբ Փուբուլ այցելութեան եկած էր իրեն դարձեալ, առանց ստուգելու և ո՞վ գիտէ թերեւս գիտակցաբար, կեսուրը սագին անդին բամբասանքի սկսած էր, ըսելով թէ իր հարսը օտար մարդու հետ կը տեսնուի, հաւատարիմ չէ իրեն: Ու շատեր ահանջ կախեր էին անոր խօսքերուն:

Այս դէպքին վրայ, Շուշանիկի համբերութիւնը հասած էր: Որոշած էր վերջացնել իր կեանքը: Սակայն անտես ձեռք մը կ'արգիլէր կարծես, եւ իր համարձակութիւնը կը փշրուէր: Դառնօրէն հեծկլտաց:

Քիչ անդին, դէպ ի աջ, ուռնիներով, բարախներով ու ցարախներով շրջապատուած ջրաղաց մը կար: Կարծեց իմանալ անոր արագ արագ բանիլը: Ականջ գրու: Սխալած էր: Խուլ մը մը ձիաւորներ էին որ կուգային հեռուներէն, սրարշաւ: Շուտով խումբը եկաւ անցաւ ու կորսուեցաւ ծառուղիներուն մէջ: Սուրհանդակն էր. արշալոյսին հետ կը մ'անէր քաղաք:

Գ.

Շատ սիրած իր երգերէն մէկը բարձրացաւ յանկարծ Շուշանիկի շրթներուն ու հոն մնաց անձայն: Որքա՛ն հաճոյքով կ'երգէին մ'իշտ Փուբուլը եւ ինք: Ատիկա բաժանման երգն էր իրենց սիրականին: Եւ ամէն անգամուն իր դէմ կը տեսնէր Գեւիկը, ճամբորդի հագուստ կապուստով: Անոր վերջին խօսքերը բուխօրտ, տասը տարիէ ի վեր չէր մոռցած: Բաժանման այդ երգին բառերը երկաթի կտորներու պէս կուլ տուաւ, փոխանակ դուրս տալու:

Գընամ ու գընամ կ'ըսիմ,  
 ես կ'երթամ, բարով մընացէ՛ք,  
 Ծաղիկ մի էմանէ՛ք կու տամ,  
 վարդերուն մէջը պափեցէ՛ք:

Այդ ծաղիկը ինք էր, սակայն իր սիրականին պատուէրը չէր գործադրուած, իր փափուկ, զգայուն հոգին նետած էին փու-

շերու մէջ, որպէս զի արիւնի, արիւնի: Ու տակաւին ի՞նչ պատուէրներ տրուած էին իր անսիրտ կեսրոջը.

Ջուր ուզէ, գինի տուէ՛ք,  
Աղուորիս խաթրը մ'աւերէ՛ք:

Շուշանիկ ինքն ալ իր պատասխանը տուած էր խարիպին.

Կարմիր կապաւոր աղուո՛ր,  
Դուն ո՛ւր կ'երթաս միաւոր,  
Կեցի՛ր, Ս. Գէորգ հետդ գայ  
Ու դէմի ալ չելլէ ձիաւոր,  
Բունէ դարիպիս թեւէն,  
Անարեւ լեռներն օնցընէ:

Ս. Գէորգ արդարեւ ընկերացած էր իր սիրականին: Անիկա ողջ անողջ հասած էր Պոլիս, եւ հոնկէ ի՞նչ գիրեր գրած էր իրեն:

Շուշանիկ կ'ուզէր երթալ համբուրել այն հողը, ուրկէ, իր սրտին ալ վրայէն՝ քիչ առաջ անցած էին գրաբեր ձիերը: Անոնց ստքերու գոփիւնը կը հնչէր տակաւին իր ականջներուն մէջ: Եթէ գիտնար որ անոնք խապրիկ մը բերած էին խարիպէն, անոր դարձը աւետող խապրիկ մը, կը վազէր տուն, կ'անցնէր գաղտագողի պարտէզին ցանկապատէն, կը փակուէր իր սենեակը, իսկ եթէ իմացուած ըլլար փախուստը, այն ատեն կ'իյնար կեսրոջը ստքերուն: Կ'ուզէր հեկեկալ, աւելի խորունկ քան գետին ձայնը, բայց իր կոկորդը կը սեղմըւէր ցուազին:

Առտուան զեփուր եկած էր խաղալ իր երկար վարսերուն հետ: Արցունքի երկու կաթիլ այրեցին իր սպիտակ մատերը, որոնք անզգալաբար կը քակէին հիւսկէնը իր ծամերէն մէկուն:

Ձիւս մը քառատրոփ անցքը լսեց մէկէն: Մտիկ ըրաւ: Արձագա՞նդ էր արդեօք որ կը կրկնուէր դեռ ականջներուն մէջ: Տրոփիւնները գանդաղեցան տակաւ: Ձիաւոր մը ըլլալու էր, որ սակայն կարծես իրեն կը մ'օտենար: Վեր նայեցաւ արդարեւ տեսաւ զայն ու լսեց անոր ձայնը որ ին-

կաւ վար՝ լոյսի կտորի մը պէս յստակ, բարախուն:

Ա՛յ իմ խատուտիկ հարսնո՛ւկ,  
Ջրեղերն ի՞նչ կու բանիս:

Որո՛ւնն էր արդեօք այդ անծանօթ ձայնը: Այլայլեցաւ: Անգամ մըն ալ, այս անգամ ուշի ուշով նայեցաւ վեր, տեսաւ նուրբ, սոկեգոյն մեծաքսէ ապարօշ մը որ կը ծածանէր դէմքին շուրջը: Սիրտ առաւ այդ երեւոյթէն ու պատասխանեց.

Ղարիպս է դարիպ երկիր,  
Ես անոր ցամբան կու պահիմ:

Ճամբորդը վերէն սրտազին շեշտով մը շարունակեց.

Հարսնո՛ւկ, եկո՛ւր պագ մի տուր,  
Ղարիպէդ խապրիկ մի կուտամ:

Շուշանիկ չգիտցաւ թէ ի՞նչպէս իր շրթունքները համարձակեցան ըսելու.

Պագ մի չէ, երկուք կու տամ  
Ղարիպէս խապրիկ բերողին,  
Պագ կուտամ ու պագ կ'առնիմ,  
Պեհ կու տամ մէկալ օրերուն:

Ձին վրնջեց, ստքերը զարկաւ գետին համաչափ, կարծես ուզելով հասկցնել թէ թէ ինք ալ գիտէ իմաստը այդ սրտառուչ խօսակցութեան որ տեղի կ'ունենար իր ներկայութեան: Իր տէրն է որ կը ձայնէր.

Հարսնո՛ւկ, ելի՛, վե՛ր եկու,  
Ես ի քու դարիպդ իմ եկեր:

Շուշանիկին աչքերը ըմպեցին այն լուսաւոր քաղցրութիւնը որ կը պարուրէր գիմագիծը իր սիրականին: Ձէր հաւտար իր գոյութեան: Երազի մէջ էր արդեօք: Ձգաց ու կարծես շօշափեց վարդակարմիր բռնկումը որ կը քալէր իր երեսին: Մարմինն համտի բոցերու մէջ նետուած էր: Մոլորած կաքաւի նման կ'ուզէր վեր թռիլ ու հանգչի՛լ, հանգչի՛լ խարիպին ուսին վրայ: Կասկած չունէր, իր ամուսինն էր, սակայն լաւ մը համոզուիլ պէտք էր.

Աչուիդ դարիպիս աչուին,  
 քանդ անոր ձանը չի՛ մանիբ:  
 Ճէպէդ ու ծոցէդ կ'ուզիս,  
 Տեսնիմ նո՞ւր կու տաս Թը խնծոր:  
 Նուր կայ հագար հատ ունի,  
 Հագար պագն ալ ո՞ւր կ'ուլի:

Շուշանիկ ուղղուեցաւ վեր, իր սիրա-  
 կանին ձայնը ականջին.

Երկու սէրն ուր մէկ ըլլի,  
 Հագար պագն ալ Թեզ կ'ուլի.  
 Եկո՛ւ նիստ ձիո՛ւս ետին,  
 Ուր լընինք ձի ու ձիաւոր:

Գ.

Նստած ձիուն քամակը, խարիսն իր  
 հարսին հետ տունին ճամբան կը բռնէ:

Կանուխ է դեռ: Կենդանութեան ոչ  
 մէկ նշոյլ գետին բոլորափրքը: Ծառերուն  
 խորունկէն սոխակներուն երգը ազօթքի մը  
 չափ քաղցր կուգայ սիրազեղ գոյգին: Ա-  
 նոնք կը բարձրանան սալարկուած զառի-  
 վերէ մը որ գիւղ կ'առաջնորդէ գիրենք:  
 Կ'անցնին Ս. կողմոս-Դամիանոս-անարձաթ  
 բժիշկներուն քովէն ու թմբիներու, ծաղ-  
 կած նշենիներուն ներքեւէն: Անոնք առու-  
 ւան բոյրովը կը գինովնան: Բաւերը խու-  
 սափած են իրենց շրթունքներէն:

Ձեն կրնար խօսիլ, հարցում ուղղել ի-  
 րարու: Իրենց հոգիները կ'ունկնդրեն տար-  
 բեր ապահով ձայնի մը որ կը բխի իրենց  
 սիրաբուն ակունքէն: Կը մտաբերեն եր-  
 ջանիկ օրը իրենց ամուսնութեան: Տաք  
 տարի առաջ, հարս ու թագւոր, ձիերուն  
 վրայ նստած, օրուան ձիոյ այգ ժամուն,  
 հարսնեւորներով, երգով ու նուագով ժա-  
 մէն տուն գացած էին անոնք: Իրենց այն-  
 պէս կը թուէր թէ այգ երջանկութիւնը  
 հիմայ կը զգային: Հարսանեկան նարօտին  
 տեղ Շուշանիկի թեւերը կ'օղակէին Գեւի-  
 կը, նժոյգին վրայ:

Չիաւոր գոյգը կը կենայ տունին առ-  
 ջեւ: Դուն է կը զարնուի.

Մարի'կ, եկո՛ւ, դուռը բա՛ց.  
 Ղարիպ որդեկդ իմ եկեր:

Դուռը չի բացուիր սակայն: Ճուհար  
 Տուտու չի հաւատար: Իր որդեկը խարիպ  
 երկիր է: Ան քանի մը տարիէն սիլայ պիտի  
 գայ: Ինչե՛ր խոստացեր է ընել այն օրը,  
 երբ իմանայ թէ ան ճամբայ է ելեր: Ինչ  
 մ'ատաղներ, ուխտեր: Մինչեւ կաթնաղբիւր  
 իր մինուճար որդեկին դեմ պիտի երթայ:  
 Բեռնով ու բաշով պիտի դառնայ իր տղան,  
 լուս աչօք, որպէս զի գեղն արուևս տեսնէ  
 ու ինք հստարտանայ: Ճահեղուկ հարսի  
 տէր, գիշեր հասղայ ո՞վ դու կը բանայ  
 օտար ճամբորդի:

Դուռը կրկին կը զարնուի:  
 Ճուհար Տուտու կը ձայնէ անտարբե-  
 րութեամբ դրան ետեւէն.

Գնա՛ աս գեղին վերել,  
 Հելպէթ աս գեղն ալ խան ունի:  
 Պառկէ՛ւ անուշ բուն եղի՛,  
 Հէլպէթ աս մուծը լոս ունի.  
 Մուծն եհայ ու լոսը գայ,  
 Մարիկն իր որդեկը ճանչնայ:

Չիաւոր գոյգը սրտաբեկ ետ կը դառ-  
 նայ քաղաքին ուղղութեամբ: Ճամբուն  
 վրայ երկու աշխատաւոր կիներ կը կենան  
 ու կը դիտեն այս տարօրինակ տեսարանը:  
 Շուշանիկ ծածկած է իր գէմբը: Գեւիկ կը  
 ճանչցուի դժուարութեամբ: Զոյգը կը հե-  
 տեւի դետեղրի ճամբուն: Կ'անցնի վանքին  
 կամուրջէն ու ա՛լ չի տեսնուիր: Անոնք  
 ձիուն վրայէն վերջին անգամ կը դիտեն  
 իրենց հայրենի լեռները, որոնց կատարին  
 արեգակը դեռ նոր նետած է ծիրանի  
 սրտմուճաններ, ա՛յնքան մտքուր, պսպը-  
 դուն:

Ե.

Մուծը գնաց լոսն եկաւ,  
 Ո՛ւչ որդեկ կայ, ո՛ւչ հարսնուկ:

Անգիմադրելի կ'ըլլայ խո՛ճի խայթը  
 Ճուհար Տուտուին, երբ ա՛լ կը համարուի

Թէ՛ իր սիրական Գեւորին է եղեր գիշերային ճամբորդը:

Մտքին մէջ կը գամուի կը մնայ հարցում՝ մը, որ իր պատասխանը չունենար, մեկնելու համար Շուշանիկի առեղծուածային փախուստը:

Ի՞նչպէս կըցեր էր ան առաջուընէ միանալ իր ամուսնին, ձիաւորուել և անոր հետ տուն գալ:

Պատահարը տարաձայնուած է գեղին մէջ: Մինչեւ իրիկուն այցելուներ կ'ընդունի: Ոմանք իր աչքը կը լուսեն, միւրիւրիչ խօսքերով կը ջանան համոզել թէ պիտի գաման իր հարսն ու տղան: Կարելի՞ բան է միթէ հայրենադարձ տղամարդու մը համար իր մէկ հատիկ մայրը ուրանալ, զայն թողուլ յուսահատութեան մէջ ու հեռանալ:

Ոմանք ալ կարծես աւելի՛ կը խորացնեն անոր կսկիծը, երեսի՛ն տալով գործած սխալը: Ի՞նչ կ'ըլլար եթէ բանար դուռը, թո՛ղ օտար ճամբորդ ըլլար: Ուրիշի մըն ալ դուռը չգարնէ՞ր:

Դուրսէն անցնող մը մահտուն պիտի կարծէր, լսելով ձուհար Տուտուին տղքն ու կոծը:

Կրգայ լուր ձուն է եկեր,  
ես կ'երթամ, ո՛ւր շըւարիմ,  
փշիդ տակը տե՛ղ արէ,  
Ուր գամ տակը ծըւարիմ,  
երբ փշըդ մէկդի անես,  
Ձունին վրայ մեռանիմ:

Չար նախագգացում մը գժբախտ մ'օր սրտէն կը վանէր ամէն յոյս ու ակնկալութիւն:

Դրացի, աղգական ամէն տեղ վնասուողի ելան, բայց հետքը չգտան ձիաւոր գոյգին:

Ո՛ր մօր սիրտը պիտի գիմանար այս ցաւին, Տարիներ լման գաւկիդ կարօտը քաշէ, գիշեր ցորեկ անոր ճամբան նայէ, եւ օրին մէկն ալ սուսիկ վուսիկ թող ելլէ

գայ մինչեւ տան դուռը, ու երեսը չցուցուցած գամնայ, երթայ:

Մինչեւ լոյս արուն արցունք թափեց, գալար գալար եկաւ:

Մէկ կողմէն կողբար իր անմահ Գեւորին: Առանց անոր ի՞նչ կ'արժէր այլ եւս իր կեանքը: Դառնօրէն լացաւ մինչեւ առտու:

Գացէ՛ք, փատ ու փուշ բերէ՛ք,  
Անորդի մարիկն երեցէ՛ք,  
երեցէ՛ք, մախիւր արէ՛ք,  
Խախիւրն հովուն տուէ՛ք ուր տանի:

Միւս կողմէն իր աչքերէն չէր հեռացնէր անուշիկ, խելօքիկ գիմագիծը Շուշանին, որուն հաւատարմութեան վրայ զուր տեղը կասկածեր էր: Օր մը իր մէկ խօսքը երկուք ըրած էր: Ամէն մարդ իր հարսին գովքը հիւսեր էր, մինչ ինք շարունակ քամահրեր էր զայն: Հակառակ ատոր, անոր գէմքին վրայ գժգոհութեան արտայայտութիւն մը տեսած չէր բնաւ:

Կապարի բեռ մը կար խղճին վրայ: Իրեն չարութիւններուն պատիժն է զոր կը կրէր, եւ այն զօրաւոր հաւանականութիւնը թէ իր հարսը կրնար ամէն բան պատմել ամուսնին, բոլորովին տակն ու վրայ կ'ընէր իր հօգին:

Այս մտածումներէն շուարած, ձուհար Տուտու վերկութեան իբր միակ միջոց խորհեցաւ մէկէն ի՛նք փնտառուքի ելլել: Ու լոյսը չճագած, ան իջաւ գիւղին մեծ գառնիվարը, շտապով անցաւ այն ճամբաներէն ուրկէ խարիպները երկիր կու գան: Գեւորին կամուրջին վրայ, պահ մը քիչ մնաց ինքզինքը ջուրը պիտի նետէր: Ես կեցաւ: Թեբեւս հասնէր, գտնէր իր զաւակը, իր հարօր: Սկսաւ արագ արագ բարձրանալ գէպի ամայի սարերը: Բայց կորսնցուցած էր ճամբան, կորսնցուցած էր իր գիտակցութիւնը: Չկար մէկը որ կարեկցէր իրեն, ցոյց տար այն ճամբեկը, ուրկէ խուզած սրտով անցած էին անոնք: Անյոյս ու պա-

դատագլխն հարց տուաւ իր շուրջի ամա-  
յութեանն.

Կանա՛չ դաշտ ու դուր մէյտան,  
Ո՞վ տեսաւ իմ ծոյր ամիրանն:

Լեռներն ու դաշտերը յուզուած՝ լեզու  
ելան ու պատասխանեցին.

Գուն ալ ուր ասօր եկիր,  
Ան երէկ օնցաւ ցորեկուան:

Մէկը չգիտցաւ թէ ուր գացին անոնք,  
Ջուխտակ ճիւղերը եւ որդեկորոյս մայրը,  
Վասն զի անոնցմէ մէ՛կը գիւղ չգարձաւ:

Կ. Պոլիս

ԹՈՐՈՍ ԱԶԱՏԵԱՆ

## ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԿԸ ԾԱՌԱՅԵՄ ԵՐԳԵՐՈՎ

Հայրենիքին կը ծառայեմ երգերով  
 Հերոսն ինչպէս վէրքերով.  
 Ամէն գարնան երբոր աճին ծաղիկներ  
 եւ երբ յորդին գետակներ՝  
 Նոյնպէս իմ մէջ կ'աճի ծաղիկ երփներանգ  
 Ու կը յորդի նոր գետակ:  
 Հայրենիքն է որ կը ծընիմ ծաղիկով,  
 Գետափունքէն խընկելով:

Ամէն տարի երբոր հիւսէ ծիծեռնակ  
 Նոր խիւսերով իր բունակ,  
 Մտքիս խիւսով տաղարանըս կը հիւսեմ  
 Հայրենիքին իբրեւ սեմ:  
 Որքան խորունկ թըլին մարդոց իմ երգեր,  
 Այնքան կուտան խոր վէրքեր:  
 Հայրենիքին կը ծառայեմ երգերով  
 Հերոսն ինչպէս վէրքերով:

\* \* \*